

ՄԱՆԿԱԿԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ



891, 995

F - 75

Թիր 21

ՎԱՀԱԳՆԻ
ՎԵԳԵՐԻ

1,68

10

891.993

F-75

„MASIS“
SOCIETATE ANONIMA DE EDITURA

CAPITAL SOCIAL LEI 500.000

SEDIUL — BUCUREŞTI — B-dul MARIA No. 8 Etaj II

ԾՆՈՂՆԵՐՈՒ ԵՒ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ.

«ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ը լրացուց իր Ա. վեցամսեան, լրս տեսած են 12 հատու գրեր 24պատմուածքներով, 400 էջերու մէջ, ընտիր բուղբի վրայ եւ պատկերազարդ. Գիճը խիս լաժան նշանակուած է, ամէն ընտանիքի մատչելի դարձնելու ցանկութեամբ:

Կը խնդրուի փակել առաջին վեցամսեայի հաշիւները դրկելով փոխարձելը:

ԲԱՑՈՒԱԾ Է ԵՐԿՐՈՈՒԴ ՎԵՑԱՄՍԵԱՅԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ: Պայմաններ՝

Ռումանիոյ համար	Լէյ 110.—
Պուլկարիոյ համար	Լէվա 80.—
Ֆրանսայի համար	Ֆր. Ֆր. 15.—

Գործակալներու համար մասնաւոր զեղս

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԶԴ

Շուտով կը լրանայ մանկական գրադարանի Ա. տարին: Բոլոր գործակալներէն կը խնդրենք, անյապաղ կարգադրել իրենց հաշիւները, փութացնելով առնուազն Ա. վեցամսեայի իրենց հաշիւները: Անոնք որ չպիտի փակեն իրենց հաշիւր մինչև 24րդ թիւը, Բ. տարուան Ա. թիւէն պիտի դադրեցնենք առաջումք:

Կը գնուունք եռանդուն գործակալներ հարաւային և հիւսային Ամերիկաներու համար:

* * * Կը խնդրենք մեր բաժանորդներէն փոխադրութեան պարագային իմացնել մեզ իրենց նոր հասցէն: 20րդ թիւէն քանի մը հայտ ետ եկաւ բաժանորդը փոխադրուած ըլլալով:

«ՄԱՍԻՍ» Ո-ՀԱՅ ՀՐԱՏ. ԱՆԱՆ. ԲՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԹԻՒ 21

ԷԼԻՆ ԲԻԻԶԱՆԴ

ՎԱՀԱԳՆԻ ՎԵԳԵՐԸ



Տպարան „Աստորիա“ Ե. Սարգսեանի

Թիւու Լուսիան 14


Պ Ա Լ Ֆ Ր Ե Ը

1936

-4 MAR 2013

4584

2011 - 05



ՎԱՀԱԳՆԻ ՎԵԳԵՐԸ

Շատ տարիներ առաջ, ոռւսերու իշխանութեան տակ գտնուող Հայաստանի հին քաղաքներէն մէկը՝ Կարս, գարունն սկսելուն պէս, շատ հայ գաղթականներ եկան:

Ասոնք կու գային թուրքերու իշխանութեան տակ գտնուող Հայաստանի գիւղերէն ու քաղաքներէն:

Թուրքերը նախանձելով հայերու յառաջդիմութեան, աշխատասիրութեան, հարստութեան՝ կը ճրնշէին, կը կողոպտէին, կը սպաննէին հայերը որ տէր դառնան անոնց ստացուածքին:

Հայերէն շատերը չդիմանալով թուրքերու տըւած նեղութիւններուն՝ կը լքէին իրենց գիւղերը, քաղաքները, տներն ու պարտէզները, ամբողջ հարստութիւնը և կեանքերնին ազատելու համար՝ կու



գային իրենց հայ եղբայրներուն քով, որ սուսերու իշխանութեան տակ համեմատաբար աւելի ապահով կ'ապրէին :

Այդ գարնան այնքա՞ն գաղթականներ էին եկած, որ քաղաքը լեցուած էր. Ով որ ազատ սենեակ, հացառուն, խոհանոց, գոմ, վերջապէս պատսպարուելիք ծածք մը ունէր՝ տրամադրած էր գաղթականներու :

Յոզնած ու մաշած էին գաղթականները. անոնք օրե՛ր, շաբաթներ քալելով կտրած էին սար ու ձոր, դաշտ ու անտառ, գետ ու վտակ : Պղտիկներ մանաւանդ, ճամբու խոնջէնքէն շատ էին տառապած և հանգիստի պէտք ունէին : Քաղաքին կուշտ ու երջանիկ պղտիկները կը ջանային բանով մը օգտակար ըլլալ իրենց գժբախտ հարազատներուն :

Տիկին Անուշը և իր ինը տարեկան մանչուկը գուրգէն՝ ամէնէն վերջը քաղաք հասան, որովհետեւ գուրգէնը պղտիկ էր, չէր կրցեր արագ քալել. մայրն անոր պատճառով ե՛տ էր մնացած :

Անոնց իբրև բնակարան բաժին ինկաւ անտաշ քարերէ շինուած մարագ մը, որ խարխուլ դուռ մը ունէր և առաստաղին մօտիկ ծակ մը, իբրև լուսամուտ :

Ատոր ալ գոհ եղան Ա ուշն ու Գուրգէնը, որովհետեւ ծածք մըն էր վերջապէս, որուն տակ կրնային պատսպարուիլ և հանգստանալ :

Մարագին տէրը բարի մամիկ մըն էր, որ սիրով ընդունեց զանոնք և ուսելիք տուաւ:

Դրացիներն ալ բարի մարդեր էին. կ'աշխատէին ամէն կերպ օգտակար ըլլալ խեղճ գաղթականներուն : Թաղին պղտիկներն ալ սիրեցին Գուրգէնը, անոր հագուստ, կօշիկ, անկողին տրամադրեցին և երբեք անօթի չձգեցին, մինչև որ անոր մայրիկը՝ տիկին Անուշ՝ քիչիկ մը հանդստացաւ և իրեն համար աշխատանք դուաւ:

Գուրգէնին հայրը, որ ուսուցիչ եղած էր իրենց դիւղին դպրոցը, սպաննուած էր թուրքերուն հետ տեղի ունեցած կոռւի մը ընթացքին : Տիկին Անուշն ալ ուսուցչուհի եղած էր նոյն դպրոցը :

Մայր և որդի գիրար շատ կը սիրէին և Գուրգէն ամէն կերպ կը ջանար օգտակար ըլլալ և նեղութիւն չպատճառել իր մօրը:

Տիկին Անուշ իր աշխատասէր և հեղ բնաւորու-



թեան պատճառով, շուտով սիրուեցաւ քաղաքին մէջ և աշխատանքն անպակաս եղաւ անոր համար: Մէկուն կարը կը կարէր, միւսին տան գործերուն կ'օգնէր, երրորդին լուացքը կ'ընէր, իր և զաւկին ապրուստը հոգալու համար :

Մարագին տիրուհին, բարի մամիկը, շատ սիրած էր տիկին Անուշը. ան ըսեր էր. «Մարագս քուկդէ, ինչքան ատեն որ կ'ուզես, մէջը բնակէ»: Տիկին Անուշ գոհ էր, որովհետեւ աւելի լաւ տեղ մը ունենալու անկարող էր:

Գարուն էր, եկողն՝ ամառ. մարագի մէջ ալ
կարելի էր ապրիլ. իսկ մինչև ձմեռ՝ Աստուած ողոր-
մած է:

Տիկին Անուշ, գործէ ազատ ժամերուն՝ Գուր-
գէնի հետ միասին, աշխատանքի յծուեցաւ և կարգի
բերաւ մարագը: Պատերը ծեփեցին, կիրով ճերմկցու-
ցին. պատուհանը մեծցուցին և ապակի անցուցին:

Հին ու մին տախտակներով պատին երկայնքը
նստարան մը շինեցին և հնամաշ գորգով մը ծածկե-
ցին: Օր մըն ալ սեղան և աթոռ շինեցին, ուրիշ օր
մը՝ ամաններու համար պահարան մը. ու այսպէս մա-
րագը դարձաւ մաքուր, կոկիկ բնակարան մը:

Այդ բոլոր գործերուն մէջ Գուրգէն օգնեց մո-
ըս իր փոքրիկ մուրճով ու սղոցով: Քանի՛, քանի՛ ան-
գամ մուրճը մատերուն զարկաւ, քանի՛, քանի՛ ան-
գամ ձեռքերուն վրայ արիւն տեսաւ, բայց երբե՛ք
չլացաւ, գործը չգեց, աշխատեցաւ, որ իրենց տունը
աղուորնայ, իրենց կետնքը հանգստաւէ՛տ ըլլայ:

Ու եղաւ:

Գիշեր մը Գուրգէն քունին մէջ իրենց զիւղը
տեսաւ, իրենց տունը. հայրիկը կար հոն. որքա՞ն կը
սիրէր հայրիկը, ու ան ալ կինքը: Պարտէզ ունէին,
ծաղիկներ, ծաղիկներ . . . :

Տիրեցաւ սրտիկը ու քունին մէջ լացաւ:

Յանկարծ մէկը քնքոյշ ու տաք համբոյր մը դր-
բաւ իր աչքերուն: «Հա՞յրն էր արդեօք»: Գուրգէն
բացաւ աչքերը: Ավաս՞ս, հայրը չկար. արեն էր զին-
քը համբուրողը:

Գուրգէն ելաւ և հագուեցաւ: Մայրը որ տան
դուռը կ'աւկէր, ներս եկաւ:

— Ինչու ելար, տղաս, դեռ կանուխ է, շատ
կանուխ. արել նոր ելաւ սարին ետեէն:

— Մայրիկ, այսօր անանկ հանգիստ կը շար-

ժիս, կարծես գործի չպիտի երթաս. կիրակի՞ է. ի՞նչ
շուտ եկաւ այս անգամ կիրակին:

— Կիրակի չէ, աղուորս, հինգշաբթի է. բայց
տօն է. Համբարձման տօնն է: Կը յիշե՞ս, մեր գիւ-
ղը աղջիկները դաշտ կ'երթային, ծաղիկներ կը ժող-
ուէին, աղբիւրներէն ջուր կը գողնային, որ յիտոյ
բախտի վիճակը հանէին: Կը յեշե՞ս գետին եղերքը,
ջրաղացին քո՞վը կը հաւաքուէինք:

— «Ճա՞ն կիւլիւմ, ճա՞ն, ճա՞ն». յիշեցի, վի-
ճակի օր, այնպէս չէ՞ , մայրիկ:

— Այո, այսօր Համբարձման տօն է. գործի
չպիտի երթամ:

— Աս ծաղիկնե՞րը:

— Դրացիին աղջիկը, Արուսեակը տուաւ քե-
զի համար:

— Բարի աղջիկ է Արուսեակը, որ տեսնամ,
«շնորհակալ եմ» պիտի ըսեմ: Դպրոց ալ չըլլար այս
օր, անանկ չէ՞ , մայրիկ, տղաքը տունը պիտի ըլլան:
Աղէկ է. կը խաղանք: Ո՞ւր է պարասատիկս, մայրիկ:

Գուրգէն լաւ նշան առնող էր. պարասատիկով,
եթէ ուղէր, թոշունը երկինքէն վար կը բերէր, նետ
աղեղով ուղած կէտին կը զարնէր: Անոր պէս նշան
առնող հատ մըն ալ չկար թաղին տղոցը մէջ: Առա-
սարակ քաջ տղայ մըն էր Գուրգէն, պղատիկներուն,
թոյլերուն պաշտպան, չարերուն սաստող: Եթէ մայ-
րիկը ձգէր, ան բոլորին դասը կու տար: Բայց մայ-
րիկը չէր ձգեր որ Գուրգէն ամէնուն հետ խաղայ, կը
վախնար տղոց կոռուրտուքէն: Ինք զաղթական խեղճ
կին մըն էր վերջապէս, չէր ուղեր դրացիներուն հետ
գէշ մարդ ըլլալ: Գուրգէն շատ անգամ մինակը կը
խաղար:

Այդ օրը երջանիկ օր մը եղաւ Գուրգէնի հա-
մար: Իրենը ալ դրացիներուն հետ, ուտելիք առած,

գացին «Աղջիկ սղբիւր», Համբարձման տօնը տօնելու, վիճակ հանելու:

Ինչ լաւ էր: Լեռան ստորոտը, հովտին մէջ, գետին ափը, ու աղբիւրին քովիկը:

Հագած կապսիծ ոսկի մարզարիտ, ակնեղինով զարդարուած հարսաղջիկներ, նոր հագուստներ, կօշիկներ հագած մանուկներ. կեր, խում, խաղ, երգ, պար, նուագ...

Գուրգէնն ալ բան մը ունէր «բախտի պտուկ» ին մէջ: Աղուոր աղջիկ մը՝ Արուսեակ՝ երգեց «Ճան կիւլիւմ» մը, քողածածուկ պատիկ աղջիկը իր պատիկ մատիկներով գուրս քաշեց ջուրէն բան մը, սուլիչ մը, որ Գուրգէնինն էր: Ամէնքը ուրախ ծափահարեցին. լաւ վիճակ ինկած էր Գուրգէնին. ան «մե՛ծ» մարդ պիտի ըլլար:

Տիկին Անուշն ալ ուրախ էր. ան ջերմօրէն համրուրեց իր «բախտաւոր» մանչուկը:

Յետոյ մանուկներ պարսատիկով նշան առին. յետոյ երկու խումբի բաժնուեցան ու «պատերազմ» խաղացին. յետոյ «հա՛ ու ոռա՛» քաշելով բլուրին գագաթը ելան «բերդը» գրաւեցին:

Ու այդ բոլոր խաղերուն մէջ Գուրգէն՝ իր հասակակիցներուն մէջ՝ առաջինն էր:

Ինչ ուրախ, ինչ երջանիկ օր էր այդ օրը: Երկար օրեր Գուրգէն չկրցաւ մոռնալ այդ օրը. սիրեց այդ նոր քաղաքը և ինքինքը զգաց անոր հարազատ զաւակը:

Միայն թէ մայրիկը շատ կը չարչարուէր ապրուստը հայթայթելու համար: Երբ կիրակի օրերը մայրը ամբողջ օրը տունը մնար, Գուրգէն ուրախ կ'ըլլար. մօրը հետ եկեղեցի կ'երթային, յետոյ իրենց գաղթական ծանօթներուն կ'այցելէին, երբեմն ալ ծանօթներուն քով կը ճաշէին:

Իրիկուն մը տիկին Անուշ նստած՝ ծանօթներէ ստացած գործածուած հագուստներ՝ կը կարէր, կը յարմարցնէր Գուրգէնի: Գուրգէն թղթի վրայ մատիւով գառնուկներ կը գծէր: Դուրսը հով կար և անձրե կը տեղար:

Յանկարծ, դրան քովին աղիողորմ մոլտուք մը լսուեցաւ: Գուրգէն թուաւ, դուռը բացաւ. փողոցին անտէր շնիկն էր, Քոթոթը: Գուրգէն յաճախ անոր հաց և կերակուրի աւելցուքներ տուած էր. այսպէսով անոնք բարեկամացած էին և զիրար շատ կը սիրէին:

— Մայրիկ, Քոթոթն է, թրջուած է, կը մսի. անօթի ըլլալու է, ներս առնե՞մ:

— Առ, — եղաւ պատասխանը:

Տիկին անուշ բարի էր, կը սիրէր անսառւնները: Գուրգէն ներս առաւ շնիկը, լավթով մը սրբեց, անոր թաց մարմինը. Քիչիկ մը թրջած հաց տուաւ, ու դրան քովի անկիւնը լաթ մը փոելով շնիկը վրան նստեցուց:

Քոթոթ ուտել խմելով ու տաքնալով՝ աշխուժացաւ. սկսաւ խաղալ Գուրգէնին հետ. սուտէն կը խածնէր անոր ոտքերը, կը վազվակէր ասդին անդին. Գուրգէն ուրախ էր. ընկեր մը ունէր:

Ուշ էր. պիտի քնանային. իսկ անձրեը կը շրունակէր տեղալ:

Մայրիկն արտօնեց, որ շնիկը այդ գիշեր տունը մնայ: Շնիկը քնացաւ իրեն համար պատրաստուած անկիւնը:

Բան մը միայն մալրիկին հաճելի չէր գար: Շնիկը սովորութիւն ըրած էր ակուաներով քաշել, հանել իր տակը փուռած լաթը և ճանկերով փորփոր անկիւնի հողը: Ամէն առաւօտ մայրիկը ստիպուած էր ջրել, կոխկոտել, տեղը նստեցնել հողը: Բայց իր

տղան չբաժնելու համար հաւատարիմ ընկերոջմէ մը ,
դուրս չէր ըներ շնիկը :

Օր մը տղաքը փողոցը վէգ կը խաղային : Գուր-
դէն հեռուն կեցած՝ կը դիտէր անոնց խաղը : Ինքն
ալ հո՞ն գիւղը շա՞տ խաղցած էր այդ խաղը . լաւ նը-
շան առնել գիտէր . որքա՞ն կը շահէր , որքա՞ն վէգեր
ունեցած էր : Ա՛խ , ինչքան կ'ուզէր ինքն ալ խաղալ
տղոց հետ : Թող մէյ մը տեսնէին այդ քաղաքացի տը-
ղաքը թէ վէզն ինչպէս կը խաղան :

Գետնին վրայ , ուղիղ գծով շարուած էին վէ-
գերը : Տղաք կարգով , իրենց ունեցած լուագոյն վէ-
գով կը զարնէին շարքին ու եթէ շարքէն դուրս նե-
տէին վէգ մը , շահած կ'ըլլային : Ուրախ և հետաքր-
քիր խաղ էր :

— Գուրգէն , եկուր մեզի հետ վէգ խաղցիր ,
կանչեց տղաներէն մէկը՝ Տիգրան :

— Ես վէգ չունիմ :

— Ես հատ մը կու տամ . պայմանաւ որ , եթէ
շահիս , ինձի երկու հատ տաս :

— Շնորհակալ եմ , կրնայ ըլլալ , որ կորսըն-
ցնեմ . այն ատեն վէգդ կորսուած կ'ըլլայ . Ես քեզի
վնաս չեմ ուզեր տալ :

— Ես շատ ունիմ . կը ծախեմ . հինգ հատը
երկու կոպէկ . եթէ կ'ուզես դրամով առ , — ըստ
գագիկ :

— Ես դրամ չունիմ . մայրս ատանկ բաներու
համար ինձի ստակ չի տար :

Տղաքը լուցին ու շարունակեցին իրենց խա-
ղը : Գուրգէնը տեսակ մը կարօտով կը հետեւէր անոնց
խաղին :

Յանկարծ Քոթոթը մօտեցաւ Գուրգէնին , բեր-
նին մէջ բան մը դարձնելով :


— Ի՞նչ է , սոկո՞ր ունիս , Քոթոթ :

Շնիկը Գուրգէնին ոտքերուն քով ձգեց բեր-
նին սոկորը :

Վէգ մը ...

— Անպիտա՞ն , տղոց վէգը գողցեր ես . չա՞ր
քեղի . գողութիւն չընես , յետոյ ծեծ կ'ուտես :

Վերցուց վէգը . ծանրկեկ , ողորկ , սաթի պէս
փայլուն վէգ մըն էր :



— Տղաք , աս որո՞ւն վէզն է որ Քոթոթը գող-
ցեր է . առէք :

Տղաքն առին , նայեցան , իրարու ցուցուցին .
տէրը չելաւ :

— Մերինը չէ . ուրիշ տեղէ մը գտած ըլլալու
է , քեզի թող ըլլայ , եկուր անզամ մը խաղցիրինե-
տերնիս :

Գուրգէնի սրտիկը ուրախութեամբ տրոփեց :

վեգ մը ունէր. կրնար խաղալ, Ան համբուրեց շնի-
կին ճակատը. շնիկն ուրախ ուրախ շարժեց պոչը:
Գուրգէն ինքն ալ շարքի կեցաւ:

— Զարկ, Գուրգէն, կարգը քուկդ է,— ձայն
տուաւ խաղին «մելիքը»:

Գուրգէն յառաջացաւ. վեգը դարձուց բթա-
մատին և ցուցամատին մէջաեղը. ձախ աչքը գոցեց,
աջով նայեցաւ վէզերու շարքին: Մէկ վեգ մը ու-
նէր Գուրգէնը. մէկ զարկի իրաւունք, եթէ կորսըն-
ցնէր... Քաջութիւն: Գուրգէն քիչիկ մը ծոեց մէջ-
ըը ու

— Զրայիկ...

Շարքին մէջէն դուրս թուաւ ամէնէն խոշոր
վեգը՝ «թագաւոր»ը:

— Տարաւ. տեսաք նշան առնողը:

— «Թագաւոր»ը շահեցաւ:

— Կեցցէ Գուրգէնը, կեցցէ...

Ծափահարեցին տղաքը:

— Զէ՛, չեմ ուզեր որ մէկ զարկով տանի «թա-
գաւոր»ը, չեմ տար, — տրտնջաց վեգին աէրը:

— Աս ի՞նչ տեսակ խաղ է. եթէ կորսնցնէր,
պիտի առնէիր իր վեգը, այնպէս չէ՞,— վրայ բերին
միւսները:

— Պէտք է որ տա՛ս, պէտք է տաս:

Քիչ մնաց կոիւ փրթէր մէջերնին:

— Չեմ առներ վեգը. թող տիրոջը մնայ. այս
առաջինը չհաշուենք. թոյլ տուէք հատ մըն ալ նը-
շան առնեմ, — ըսաւ Գուրգէնը:

— Այո՛, ո՛չ, այո՛, ո՛չ:

Գուրգէնը պնդեց. վեգը տուին տիրոջը: Կըր-

կին դրին շարքին մէջ: Գուրգէնը կրկին անգամ պի-
տի պարնէր: Հաղիւ ձախ աչքը գոցած՝
— Զաա՛թ...

Գծէն դուրս թուաւ ուրիշ վէգ մը:

— Շահե՛ր է, շահե՛ր է...

Կանչեցին բոլորը. Գուրգէն ունեցաւ երկու
վէգ. շահածը դրաւ շարքին մէջ. ալ իրաւունք ու-
նէր խաղալու: Կարգի կեցաւ: Կրկին շահեցաւ, մէկ,
երկու, երեք... Ունեցաւ հինգ վէգ:

«Զէ՛, ասանկ չըլլար — մտածեց Գուրգէնը —
պէտք է նաև կորսնցնել. թէ չէ մեղք են տղաքը»...
Ու կորսնցուց մէկը, երկուքը:

Խաղը լմնցաւ. Գոհ էին ամէնքն ալ:

Գուրգէնը վաղեց, գտաւ Քոթոթը, զրկեց զայն
ու գգուեց.

— Շնորհակալ եմ, շնիկս, շատ շնորհակալ եմ,
որ ինծի վէգ մը բերիր:

Գուրգէն իրիկունը մօրլցցուց վէզերը և պատ-
մեց եղածը: Քոթոթ իր հաշոցով հաստատեց անոր
ըսածը:

— Տես որ այդ վէզերով գլխուդ փորձանք չը-
բերես. կոփւի տեղի չտաս, — ըսաւ մայրը:

Քանի մը օրէն Գուրգէն ունեցաւ շատ վէզեր.
ան յաճախ կը շահեր: Քոթոթին գտած վէգն ան-
նման էր. երբ անով զարնէր՝ երբեք չէր վրիպեր:

Շուտով տղաներու մէջ արտունջ ելաւ. «Աս
վէգով չպիտի խաղաս. ատիկա կախարդ բան մը ու-
նի մէջը. չենք ուզեր ատիկա», — ըսին:

Քանի տղաք Գուրգէնին իրաւունք տուին.
ուրիշներ հակառակը պնդեցին: Երկու խմբի բաժ-
նուեցան. կոփւ եղաւ, վրայ գլուխ պատուեցաւ,
քիթ ու երես ճանկուառեցաւ, մայրեր միջամտեցին
գործը մեծցաւ:

Գուրգէնի մայրը, որ վերջինը ըլլալով մօտեցաւ կռուողներուն, երբ իմացաւ եղելութիւնը, առաւ տղուն բորոք վէգերը, և նետեց գետին։

— Ամէն ոք թող առնէ իր վէգը, — ըսաւ — Գուրգէնը ալ վէգ չպիտի խաղայ։

Ու բռնելով տղուն ձեռքէն, տուն տարաւ։

Գուրգէնը տիրեցաւ, բայց բան մը չըսաւ մօրը. ան գիտէր, որ երբ մայրը խիստ կերպով բան մը ըսէ, պէտք էր հնապանդիլ։

Տիրուր էր, մէկը չկար, որ հետը խաղար. Քոթոթն ալ տունը չէր։ Մայրիկն ալ կար կը կարէր և տիրուր երգ մը կ'երգէր։

«Կոռւնկ, ուսկի՞ կու զաս, ծառայ եմ ձայնիդ. . . Կոռւնկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս»։

Գուրգէն յիշեց հեռուն մնացած իրենց գիւղը, տունը, գիւղին կովերն ու գառնուկները, հայրի կը . . . ու հեկեկաց։

Տիրին Անուշ վար դրաւ կարը. շոյեց մանչուկին գլուխը։

— Ի՞նչ ունիս, ինչո՞ւ կու լաս. կը տիրիս մինակդ, այո՞։

Գուրգէնը կու լար։

— Սիրելիս, չեմ ուզեր դրացիներուս հետ գէշ մարդ ըլլալ անոնցմով է որ ապրուատնիս կը հողանք։ Կ'ուզե՞ս քեզի հէքեաթ մը պատմեմ։

Գուրգէնը սրբեց աշքերը, կտրեց լացը, ժըպտեցաւ. ան հէքեաթ շատ կը սիրէր։

Մայրը սկսաւ պատմել հայ քաջերու և հըկաներու աշխարհէն հէքեաթ մը։

Մայրը գեռ խոսքը չէր աւարտած երբ Գուրգէնը տեղէն վեր թուաւ. Քոթոթը կը ճանկուաէր դուռը, ներս գալ կ'ուզէր։

Գուրգէնը դուռը բացաւ, շնիկը ներս առաւ. մուցաւ հէքեաթը. շնիկին հետ քաշուեցաւ անկիւնը։ Խնչ տեսնէ, շնիկը նըրէն փորփրած էր գետինը, այս անգամ աւելի խորունկ։

Ան՝ ուզեց հաւաքել, ամրացնել հողը, որ մայրը չտեսնէ. երբ յանկարծ . . . փոսին մէջ փորփրուած հողին վրայ տեսաւ վէգ մը։

Քոթոթին առաջին անգամ բերած վէգին պէս աղուոր վէգ մը։

Գուրգէնին սրտիկը տրովիեց. վէգ մը . . . Նախ ուզեց ցոյց տալ մայրիկին։ Յետոյ մտածեց, թէ մայրը կ'առնէ կը նետէ։ Ու կամացուկ մը վէգը թաղեց հողերուն մէջ։

«Թող մնայ. վերջը կ'առնեմ», — մտածեց։

— Հոդ ի՞նչ կ'ընես։

— Քոթոթը նորէն փորփրեր է գետինը. կ'ամրացնեմ, մայրիկ։

— Է, եթէ շնիկդ միշտ ասանկ անկարգութիւն մտցնէ տունին մէջ՝ ալ չեմ ձգեր որ ալ ներս առնես։

— Ոչ, մայրիկ, կ'աղաչեմ. ես կը սասաեմ որ ուրիշ անգամ չընէ։

Գուրգէն յանդիմանեց շունը և քանի մը թեթև հարուած տուաւ շան թաթիկներուն։

Շունը՝ կարծելով թէ Գուրգէնը կը խաղայ իւրեն հետ՝ ուրախ ուրախ հաշեց։

Գիշերը, երապին մէջ, Գուրգէնը վէգ կը խաղար իւր ընկերներուն հետ. ի՞նչ ուրախ էր։

Յաջորդ օրը՝ մօրը գործի երթալէն յետոյ՝ Գուրգէնը հանեց հողին մէջ պահած վէգը. քիչիկ մը սիրեց. քանի մը տեղ նշան զարկաւու զգուշութեամբ պահեց զրապանին մէջ։

Շատ դժուար էր վէգ ունենալ և հեռու մնալ

խաղցող տղաքներէ : Բայց դիմացաւ . չէր ուզեր մայրը բարկացնել :

Իսկ միւս օրը մայրը գործի չգնաց . տկար էր : Քանի մը դրացուհիներ , ու մանաւանդ տանտիրուհին՝ պառաւ մամիկը , եկան-գացին , որպիսութիւնը հարցնելու :

Երեկոյեան պառաւ մամիկը կրկին եկաւ , բերելով աման մը տաք ապուր հիւանդին համար , և պընակ մը մսեղէն՝ գուրգէնին :

Պառաւ մամիկը նստաւ հիւանդին քով , ու ըսկաւ զրուցել անոր հետ : Գուրգէն զբաղած էր ճաշով , չմեց անոնց խօսակցութեան սկիզբը : Բայց , երբ կերակուրը լմնցուց , Քոթոթին բաժինն ալ տուաւ , ու կարգը հասաւ կարմիր խնձոր մը կրծելուն՝ ուշադրութիւնը դարձուց մեծերուն կողմը :

— Ատանկ դէպքեր շատ պատահած են մեր քաղաքին մէջ , կ'ըսէր մամիկը : Գետի միւս եղերքին սրճագոյն այն մեծ , գեղեցիկ տունը գիտես չէ՞ . Զալթուկեանին տունը : Աչքովս տեսած , ականջովս լսած բան է որ քեզի կ'ըսեմ : Զալթուկեանը ձեզի պէս գաղթական եկած է այս քաղաքը : Կ'աշխատի , քիչիկ մը դրամ կը հաւաքէ , պղտիկ հող մը կ'առնէ բերդին մեծ դրանը մօտիկ . այն դուռը , որուն վրայ մինչև օրս խոյի գլուխ մը կայ . տեսած ես , չէ՞ : Հողը կառնէ և կ'ուզէ պղտիկ խանութ մը շինել վրան :

Բանուորները կը սկսին հողը քանդել և ի՞նչ . . . կարաս մը գեղին ոսկի : Այնքան շա՞տ , այնքան շա՞տ , որ կէսը կառավարութիւնն առնելէն , բանուորներուն ալ բաժին հանելէն ետքը՝ հողին տիրոջը այնքան կը մնայ , որ ան կը գառնայ քաղաքին հարուստներէն մին:

— Մինակ ա՞յդ : Տէր Սաղաթէլի տունը գիտե՞ս . նահանգապետին տունէն վար : Ան ալ գտնուած ոսկիով հարստացաւ : Պղտիկ ժամուն քովը կեցող

«Դրըմբ»ը գիտես , չէ՞ . ան ալ : Քանի քանիները : Ատանկ , գետնին մէջ պահուած գանձեր շատ կան մեր քաղաքին մէջ . մայրաքաղաք է եղած , թագաւորներ , իշխաններ են ապրած , պատերազմներ են եղած , երկրաշարժներ . . . էն , ես ինչ գիտնամ . գանձ շա՞տ : Ուրկէ գիտնամ թէ մեր տունին մէջ ալ գանձ չկայ . հին տուն է : Բայց ով գիտէ բախտը որուն դէմ կ'ելլէ :

— Բախտս ո՞րն է , մայրիկ , — կ'ըսէ տիկին Անուշը :

— Զէ , աղջիկս , ատանկ մի ըսեր : Ատանկ պահուած գանձերը երազով կը յայտնուին անոր՝ ուրուն որ բաղդն է : Կ'ըսեն թէ՝ Զալթուկեանին երազը երեք անգամ , երկար , ճերմակ մօրուքով ծերունի մը երկցած և ըսած է .

«Եկուր սա հողը աւ , հոս է քու բախտդ» : Զալթուկեան՝ տղամարդ ըլլալով՝ կարևորութիւն չտուաւ : Բայց երբ տարիներ վերջ հող առնելու է ելած , բախտի դրդումով երազին մէջ տեսած գետինն է գնած և գտած՝ իր բախտը :

«Կ'ըսեն թէ , եթէ բախտին տէրը չփորէ հողը և ուրիշ մը ձեռնամուխ ըլլայ , ոսկին կամ հող , մոխիր կը գառնայ , կամ խը շշալով գետինին խորը կը հոսի» :

Տիկին Անուշ ակամայ ինդաց :

— Ի՞նչ , չե՞ս հաւատար : Արդէն նորերդ զրոյցներդ ոչ մէկ հրաշքի չէք հաւատար . ատոր համար «Հացը դարձեր է ձիաւոր , մենք ոտաւոր , կը վաղենք , կը վաղենք , ետևէն չենք համեմիր» :

Յետոյ մամիկը աւելցուց .

— Ատանկ գանձերու մօտիկը զանազան նշաններ կը գտնուին — իշու ծնօտ , ձիու գանկ . . .

Տիկին Անուշ այլևս չկրցաւ ծիծաղը զապել :

— Էն , ինչ ըսեմ , չես հաւատար , քեզի պիտի պատահի , որ հաւատաս :

— Զէ՛, մայրիկ, կը հաւատամ։ Կը հաւատամ որ գետնին մէջ գանձ կրնայ գտնուիլ։ Ինչպէս ըսիր, կարսը հին բաղաք է։ մայրաքաղաք եղած է։ Երկրաշարժ ու պատերազմներ տեսած է։ հաւանական է, որ երկրաշարժի ատեն տուներ, պալատներ փլին ու գանձը տակը պահեն։ Կամ պատերազմի ատեն մարդիկ՝ իրենց գանձերը թշնամին ձեռքը չձգելու համար՝ տեղ մը թաղեն, ու քովն ալ իրը նշան ծնօտ, գանկ և այլ բաներ դնեն։ Ետքէն տէրերը հեռանան կամ մեռնին ու գանձը մնաց գետնին տակ, մինչև որ այդ գետինը այս կամ այն պատճառով փորուի ու գանձը երևսն ելլէ։ Ես չեմ հաւատար երազներուն, հրաշքներուն, ուկին մոխիր դառնալուն և խշալով գետնին տակն անցնելուն։

— Է՞ն, դուք նորերդ արդէն ի՞նչ բանի կը հաւատաք ո՞ր . . .

Մամիկը՝ քիչ մը սր տնեղած, որ իր «աչքով տեսած, ականջով լսած» խօսքերուն չհաւատացին, ելաւ, երեսը խաչակնքեց, գիշեր բարի մաղթեց ու գնաց։

Գուրգէն ականջ կտրած, լսած էր անոր խօսքերը։

— Մայրիկ . . .

— Ի՞նչ է տղաս։ Լսեցի՞ր, մամիկը աղուոր հէքեաթ մը պատմեց։

— Ատիկա հէքեաթ էր։

— Հէքեաթի պէս բան մը, պառաւական երեւակայութեան արդիւնք։

Գուրգէն չհամարձակեցաւ ըսել մօրը, թէ ինքը կ'ուղէր հաւատալ, թէ աշխարհի մէջ հրաշքներ կրնան պատահիլ։

Գիշերը ան քնացաւ գրգռուած երեւակայութեամբ։ Երազին մէջ տեսաւ հուրիներ, փերիներ, ըս-

պիտակամօրուս ծերուկներ, որ զինքը կը կանչէին ու կ'ըսէին։

«Բանդէ՛, հոս է քու բախտդ»։

Երկու օրէն մայրիկը աղէկցաւ, գործի գնաց։ Գուրգէն յիշեց իր վէգը. ելաւ փողոց։ Ընկերները վէգ կը խաղային։ Սիրտն ուզեց խաղալ, բայց կրցաւ ինք զինքը զապել. չէր ուզեր մայրիկը վշտացնել։ Օր մը, երկու օր դիմացաւ. հեռու քաշուեցաւ վէգ խաղցողներէն։ Բայց օր մըն ալ շդիմացաւ. մօտեցաւ։

Տղաները՝ իրենց բարի սրտիկներով մոռցած գզուառուք ու քէն՝ կանչեցին Գուրգէնը որ խաղայ իրենց հետ։

Գուրգէնն ալ չդիմացաւ. հանեց վէգը. կարգի կեցաւ. «Չը ըրաա՛խխկ, . . . Շահեցաւ։

Քանի մը օր խաղալ անցաւ իրենց խաղը։ Գուրգէնը բարի էր. ան իր շահած վէգերը կը բաժնէր չունեցողներուն, իրեն պահնելով իր սիրական վէգը։

Օր մը նորէն կոիւ ծագեցաւ. մեծկակ, չարտղայ մը խից Գուրգէնին միակ վէգը, պահեց բուն մէջ և սպառնաց չտալ։ Գուրգէնը բոնեց անոր ձեռքը, աշխատելով ազատել իր վէգը։ Տղան ուժով մը զարկաւ Գուրգէնին զիսուն. Գուրգէնը խածաւ տղուն մատը. արիւն, լաց . . .

Գուրգէնը վախցաւ՝ վէգը ձգեց տղուն, վախաւ տուն։

Երեկոյեան խածուած տղուն մայրը կուուի եկաւ Գուրգէնի մօրը վրայ։

Տիկին Անուշը հանդարտեցուց բորբոքած գրացուին, ճամբեց տուն, բայց բարկութիւնն առաւ Գուրգէնէն։ քանի մը անզամ զարկաւ Գուրգէնին, բան մը՝ որ երբեք ըրած չէր։

Մօր բարկութիւնն աւելցաւ, երբ նկատեց, որ

անկիւնի գետինը նորէն փորփրուած է և հողին մէջ
երկու հատ վէդ կայ :

— Ա՞ս ինչ է . դուն հոս վէդ կը պահես ու կ'ը-
սես թէ Քոթոթը կը փորփրէ . դուն սուտ խօսիլ սոր-
փած ես : Զէ , փողոցի տղաքը գէշ կ'ազդեն վրադ : Ալ
տունը չեղած ատենս դուռը պիտի կղպեմ վրադ : Զես
ուզեր որ դուրս ելես , անոնց հետ խաղաս . կուտի
գլուխ չունիմ :

Գուրգէն ի զուր երդուքնցաւ , թէ ինքը լուր
չունի փորփրուած հողէն , մէջի վէգերէն . թէ ինք
սուտ չի խօսիր , մայրը չհաւատացաց :

Գուրգէնը տխուր սրտով մտաւ անկողին :

Յաջորդ օրը կիրակի էր . մինչև կէս օր մայրը
տունն էր . բայց կէսօրէն ետքը , գործով մը քաղաք
իջնելու համար , տունէն դուրս ելաւ և խակապէս դու-
ռը գոցեց Գուրգէնին վրայ :

Գուրգէնը մինակ էր , տխուր և դժբախտ :

Ի՞նչ ըներ , ինչո՞վ զբաղէր . շնիկն ալ քովը չէր ,
ան դուրսը մնացած էր , ու երբեմն զրան քովը գալով
կը ճանկուտէր դուռ , իր տէրը կ'ուզէր : Քիչիկ մը
տախտակով ու զամով խաղցաւ , քիչիկ մը մայրիկին
նոր բերած այբենարանը թղթատեց , զասը կարդաց ,
բայց սիրտը ոչ մէկ բանի չկապուեցաւ : Դրսէն իրեն
կը հասնէր խաղցող տղոց ձայնը . կիրակի էր . բոլորն
ալ ուրախ կը խաղային , իսկ ինքը փակուած տան մէջ
մինակ , միս մինակ :

Գուրգէնը կծկուեցաւ բազմոցին անկիւնը և ըս-
կաւ մտածել իր լած հէքեաթներուն մասին :

Յանկարծ արել լոյսի սիւն մը նետեց պա-
տուհանէն ներս . սենեակը լուսաւորուեցաւ ծիածանի
գոյներով . ի՞նչ աղուոր էր :

Ան բացաւ մատիկները և փորձեց բռնել սիրուն
ճառագայթները . ի զուր . անոնք կը փախէին մատ-

ներուն մէջէն : Յանկարծ արեկի սիւնը դարձաւ ոսկիէ
սանդուխ մը : Գուրգէն անոր աստիճաններէն բարձրա-
նալով մօտեցաւ պատուհանին . հեռուն , սարերուն
քով կը շողար արել . և ամպերը ... ի՞ն , ինչ սքան-
չելի էին ամպերը . այդ որքա՞ն գոյներ ունէին :

— Արեկ ճան , արեկ ճան , ո՞րքան կը սիրեմքե-
զի . թոշուն ըլլայի , քովդ թուէի . ամպ ըլլայի հետդ
խաղայի . արեկ ճան , արեկ ճան , կ'ուզեմք քովդ զալ :

Ու կը նայի ամպերուն , ու կը նայի արեին :



«Ան ի՞նչ է . արեին մէջ երկանիւ ոսկիէ կառք մը . եր-
կու հրեղէն ձիեր ու կառքին վրայ ոսկի զանգուր , ա-
րևաշող աչքերով պատանի մը . ձիերուն ոսկիէ սան-
ձերը բռնած՝ կը թոի , կը թոի կը թոի ...

Ո՞վ է ան հրափայլ տղան :

— Գուրգէն ...

Գուրգէնը ընդուած ետ դարձաւ ու ի՞նչ տեսնէ ...

Ոսկեգանգուր, արևաշող պատանի մը կեցած է
արևին սիւնին մէջ ու կը ժպտի, զինքը կը կանչէ:

— Դուն:

— Ե՞ս ճե՞ս ճանչնար զիս:

Կարծես քիչ առաջ ես քեզի տեսայ արևին
մէջ, հրեղէն ձիերով կառքին վրայ:

— Զե՞ս զիտեր անունս:

— Կեցիր... Վա՛... Վահագն, Վահագն:

— Իսկ և իսկ. ուրկէ՞ կը ճանչնաս զիս:

— Մայրիկս պատմած է քու մասին: Դու հայոց թագաւորն ես. դու քաջերուն քաջն ես, վիշապաքաղ ես, բոլոր աղջիկները, և անոնցմէ ամէնէն քեզեցիկը՝ կը սիրեն քեզի: Դու ծնած ես հայոց ծովէն. ծխացող ու բոցակէզ եղէզի մէջէն, հուրհրեղէն են քու մազերդ, ու աչքերդ՝ մէջմէկ վառ արեգակ:

— Օ՛, կը տեսնեմ, որ լաւ կը ճանչնաս զիս. Ճնունդս ալ զիտես, գործերս ալ: Ուրկ՞շ, խնդալիք բան մը չե՞ս լսած իմ մասիս:

— Յարդ գո՞ղը:

Վահագն խնդաց ուրախ ծիծաղով մը և լոյսէ սիւնը դողաց իր շուրջը:

— Ա՞տ ալ զիտես. դու ամէն բան զիտես իմ մասին. ես ալ քեզի կը ճանչնամ, գուրգէն, ու կը սիրեմ քեզի:

— Դուն զիս ուրկէ՞ կը ճանչնաս:

— Ուրկէ: Ամէն օր արևի մէջէն, աչքիս մէկ ճառապայթը քու վրադ եմ պահած. երբեմն դոնէն, երբեմն պատուհանէն, միշտ քեզի եմ նայած: Ես տեսայ, թէ դու ինչպէս մայրիկիդ հետ աշխատելով՝ աս մարագը սիրուն տուն մը դարձուցիր. լուսամուտը մեծցուցիր, որ ինծի լաւ տեսնէիր: Ես տեսայ, թէ

ինչպէս սեղան, աթոռ, դարակ, տանը համար պիտանի ուրիշ բաներ շինեցիր. քանի մը անզամ ալ մուրճը մատիկիդ զարկիր, ցաւցուցիր:

— Զլացի:

— Գիտեմ. Հլացիր, «օֆ» մը ըրիր ու մատիկը բերանդ տարիր: Քաջ եղար. ատոր համար աւելի սիրեցի քեզի: Ես քաջերը կը սիրեմ:

— Կ'ուզեմ քաջ ըլլալ սորվեցուր ինծի, թէ ինչպէս կրնամ քաջ ըլլալ: Կ'ուզեմ քեզի պէս վիշապներ հնձել, քեզի պէս թշնամիներս ծունկի բերել, քեզի պէս...

— Ով որ բաղձայ բան մը ըլլալ և ջանայ ըլլալ՝ կ'ըլլայ: Դուն արդէն քաջ մըն ես. ես կ'ուզեմ չափուիլ քեզի հետ. եկուր մրցինք իրարու հետ:

— Մրցիմ քեզի՞ հետ:

— Այո՛, ինչ կայ որ:

— Բայց դու մեծ ես, թագաւոր ես, քաջերու քաջն ես, վիշապաքաղ ես, իսկ ես պզտիկ տղայ մըն եմ զեռ: Ալդ ի՞նչպէս կ'ըլլայ:

— Քաջ ըլլալու համար պէտք է իրմէ ուժեղին հետ մրցիլ, ուժեղն զգետնել: Զե՞ս զիտեր Դաւիթն ու Գողիաթը:

— Բայց ան պարսատիկո՞վ...

— Ա՞տ ալ զիտես: Դուն ալ պարսատիկ ունիս, չփորձե՞ս վրաս:

— Ես քեզի զարնե՞մ, ցաւցնե՞մ. երբե՛ք:

— Օ՛, այդքան գութ, քիչիկ մը հակառակ է քաջութեան:

— Բայց դուն իմ թշնամիս չես:

— Իրաւունք ունիս:

— Եկուր ուրեմն վէգ խաղալով մըցինք . տե՛ս ,
 ես ոսկի վէգեր ունիմ :
 — Ես հասարակն ալ չունիմ :
 — Ունի՞ս :
 — Մայրիկս նետեց վերջինն ալ :
 — Նորէ՞ն կայ :
 — Ո՞ւր :
 — Հոն , անկիւնը , հողին մէջ :



— Դու ի՞նչ գիտես :
 — Աս վէգերը ես պահած եմ հոտ , քեզի համար :
 — Իրա՞ւ , ո՞րքան բարի ես :
 — Բայց վերջինն է . եթէ կորսնցնես՝ ալ վէգ
 չափովի խաղաս երբե՞ք , իսկ եթէ շահիս իմ ոսկի վէ-
 գըս՝ շատ հարուստ և բախտաւոր պիտի ըլլաս : Կ'ու-
 զե՞ս չափուիլ ինձի հետ :
 — Կ'ուզե՞մ , կ'ուզե՞մ քա՞ջ ըլլալ
 — Եկուր նայինք :

Վահագն ու Գուրգէնը փորեցին , փորփրեցին
 անկիւնի գետինը և . . . վէգ մը :
 — Տեսա՞ր որ կայ :
 — Վերջիննը :
 — Այո՞ , վերջիննը :
 — Խաղա՞նք :
 — Այո՞ :
 Ու Վահագնը արևշաղ գետնին վրայ դրաւ իր
 ոսկի վէգը :
 — Առաջին զարկն ինձի՞ կու տաս :
 — Հապա որո՞ւ :
 — Գուցէ բախտը քեզի տայ . ես խաղի մէջ
 կ'ուզեմ շիտակ ըլլալ :
 — Կ'ուզես վիճա՞կ ձգենք :
 — Այո՞ :
 — Լա՞ւ , սիրեցի շիտակութիւնդ :
 Վահագնը գլխէն ոսկիէ մազ մը փրցուց , ձեռ-
 քը տարաւ կոնակին ետեր , մազը պահեց ափերէն
 մէկուն մէջ , ու գոցուած ձեռքերը առաջ բերաւ :
 — Ո՞ւր :
 — Զախը :
 Ու Գուրգէն մատներով զարկաւ Վահագնի
 ձախ ձեռքին : Ան ձեռքը բացաւ . ոսկիէ մազը մէջն
 էր : Գուրգէնը շահած էր առաջին զարկը :
 — Շահեցա՞ր , քուկդ է առաջին զարկի իրա-
 ւունքը : Զա՞րկ :

Գուրգէնը վէգը խաղցուց մատներուն մէջ .

ճիշտ առաջիններուն կը նմանէր։ Պիտի շահէր, եթէ
միայն ոսկիէ վէզը ծանը ըլլալով...

Բայց պէտք էր չափուիլ, փորձել բախտը, յաղ-
թել կամ յաղթուիլ։

Հեռացաւ քիչիկ մը. աչուկները բաց ու խուփ
ընելով ճշտեց կէտը. քիչ մը ծոեց մէջքը ու...

Չրա՛խկ...

Ոսկի վէզը թռաւ ինկաւ անկիւնի փոսը։

— Շահեցա՛ր... Ա՛ռ ոսկի վէզա. քուկդ է. ալ
ասկէ ետքը հարուստ ու երջանիկ պիտի ըլլաս։

— Կ'ուզեմ քաջ ըլլալ։

— Նաև քաջ և ազգիդ օգտակար մէկը։

Ու Վահագնը ետ ետ երթալով մօտեցաւ փոսին։

— Ա՛ռ, հոս է քու բախտդ։

Գուրգէն երբ շարժեցաւ տեղէն անկիւնին մօ-
տենալու և վէզն առնելու, յանկարծ արևը քաշուե-
ցաւ, սենեակը մթնեց ու Վահագնը... անյայտացաւ։

Արևին հետ եկաւ, արևին հետ գնաց։

* * *

Աշուն էր։ Գուրգէնն արդէն դպրոց կ'երթար.
շատ գոհ էր։ Ուսուցիչները կը սիրէին զայն իր բա-
րի վարքին և ուշիմութեանը համար։ Ան երջանիկ
էր դպրոցին մէջ։

Բայց այդ երջանկաւէտ դպրոցը շատ մը հո-
գեր բերած էր տիկին Անուշին։

Ցուրտ էր կարոի աշունը. իսկ իր մանչը թե-

թե էր հագուած։ Պէտք էր տաք հագուստներ, վե-
րարկու, կօշիկ, գլխարկ... Նաև գրենական պիտոյք-
ներու, գրքի, տետրակի դրամ։

Ուրկէ. ո՞ր մէկին հասնէր տիկին Անուշը։
Գործերն երթալով կը քիչնային. կ'ըլլար որ օրերով
գործ չէր ունենար, հացի դրամի կարօտը կը քաշէր։
Ծանը գործերու ձեռք կը դարնէր, օրէ օր կը տկա-
րանար։ Ի՞նչ պիտի ըլլար իրենց վերջը։

Գուրգէնը կը հասկնար մօրը վիշտը. բայց ի՞նչ
կրնար ընել. շատ-շատ չպիտի ուզեր սրտին փափա-
քածը և լոիկ մնջիկ պիտի տանէր իրեն բաժին ին-
կած զրկանքը։

Ան կը ջանար թուղթ ու մատիտ շատ չգոր-
ծածել, հագուստն ու կօշիկը խնամքով պահել, դա-
սերը սորվիլ ու մայրը ստով միսիթարել։

Քոթոթն ալ կարծես կը հասկնար անոնց վիշ-
տը. խելօքիկ մը կը գառնար անոնց շուրջը. փողո-
ցէն փայտ կը գտնէր, կը բերէր տուն. իրեն տըր-
ուած կերակուրի ոսկորներէն, հացի պատառներէն,
մաս մը տեղ մը կը պահնէր որ շուտով նոր կեր չուզէ
գուրգէնէն։

Աղքատութիւնը հրէշի մը պէս մտած էր ա-
նոնց տունը և կը տանջէր բոլորը։ Բայց Գուրգէնը
ընաւ չէր յուսահատեր։

Անոր սրտին մէջ միշտ հաւատք մը կար թէ
իրենք հարուստ և երջանիկ պիտի ըլլան։ Զէ՞ ո՞ր
Վահագնը այդպէս ըստ իրեն։

Վահագնը՝ արևի պէս ջերմ, արևի պէս բարի,
ի՞նչպէս կրնար խաբել. օր մը...

Այդ օրը շատ ցուրտ էր. ջրերը սառ էին կա-
պած։ Եղեամը ձիւնի պէս նստեր էր ամէն կողմ։

Գուրգէնէնը դեռ վառարան չունէին. փայտ
ալ չունէին. տունը պաղ էր:

Շնիկն ալ կը մսէր. դողդողալով նստած էր
իր անկիւնը, լաթի մը վրան:

Տիկին Անուշ տունն էր, գործ չունէր. Գուր-
գէնն ալ կօշիկ չունէր. չէր կրցած դպրոց երթաւ.
կօշիկը դրկած էին կարկտելու:

Տիսուր բան մը կար տունին մէջ: Ամէնքը
լուռ էին:

Յանկարծ Քոթոթը վեր թռաւ տեղէն, քաշեց
տակի լաթը, ու սկսաւ ճանկերով փորփրել հողը,
հաշել, մօտենալ Գուրգէնին, Տիկին Անուշին, խած-
նել անոնց փէշէն, քաշել փոսին քով ու նորէն հա-
շել, գետինը հոտւրտալով ու փորփրելով:

— Զէ՛, Քոթոթ, դու երթալով կը խենթե-
նաս. ալ քեզի տունը պահել չըլլար, ըսաւ տիկին
Անուշը:

— Մայրիկ, այս ցուրտին մեղք չէ՞ ։ գոնէ
մինչև գարուն թող մնայ:

Այդ վայրկեանին դուռը բացուեցաւ և պառաւ
մամիկը բեռնակիր մարդու մը հետ ներս մտաւ.

Մարդը շալկած էր մեծ, ծանր պարկ մը:

— Հոս թափէ, — ըսաւ մամիկը:

Մարդը պարկը պարպեց տունին մէջտեղը. ըս-
տեպղին, բողկ, ճանկնդեղ, շողգամ:

— Աս ի՞նչ է: — զարմացած հարցուց տիկին
Անուշ:

— Ի՞նչ ընեմ, դուք մեր երկրի սովորութիւն

ները չէք զիտեր: Հոս ձմեռը շատ ցուրտ կ'ըլլայ.
արմտիք չի ճարուիր. եղածն ալ շատ սուզ է: Աշու-
նէն պէտք է գնել, տունը պահել. վերջին բերքն է.
այսօր ալ եթէ չառնէիր...

— Այո, բայց...

— Կը հասկնամ. դրամ չունիս: Ես վճարած
եմ, հոգ չէ. երբ ունենաս, այն ատեն կու տաս: Աստ-
ուած ողորմած է. մարդուս պարտքն է իր խեղճ դը-
րացին հոգալ: Ասանկ չէք մնար օր մը Գուրգէնը կը
մեծնայ...

— Ահ, մինչև որ ան մեծնայ... Շնորհակալ
եմ. Աստուած սրտիդ ուղածին պէս թող կամենայ:

Մամիկը բեռնակիրին հետ գուրս գնաց:
Քոթոթն ուրախ կը հաշէր, հողը կը փորէր:
Գուրգէնը անուշ ստեպղին մը կ'ուտէր:

— Մարդս ասանկ բարի ըլլալու է, Գուրգէն:

— Այո՛, մայրիկ, երբ մեծնամ, զայն ինծի
մէծ մայրիկ պիտի ընեմ, քովս պիտի պահեմ. ար-
դէն ինք զաւակ և թոռնիկ չունի:

— Լաւութիւնը լաւութիւնով կը հատուցա-
նեն, տղա՛ս. լաւ միտքդ պահէ:

— Թող մէկ մը մեծնամ, դործի ըլլամ, կը
տեսնես: Հիմա ո՞ւր պահելու ենք ասոնք, որքա՞ն
ալ շատ են, մայրիկ:

— Տունին մէջ հոր մը փորելու և մէջը պա-
հելու ենք: Հսո շատ ցուրտ ըլլալուն արմտիքը հո-
ղին մէջ կը պահեն որ չսառի:

— Ո՞ւր բանանք հորը:

— Ո՞ւր: Քոթոթին անկիւնը: Անկէ յարմար

տեղ չկայ. Շնիկն այլիս նստարանին տակը թող պառկի. հորին բերանը տախտակ կը դնենք ու կ'ապատինք շունիդ անկարգութենէն:

Գուրգէն գնաց դրացիներէն բրիչ մը բերաւ ու մայր ու որդի սկսան փորել Քոթոթի անկիւնը:

Տիկին Անուշը կը փորէր, իսկ Գուրգէնը թիով հողը դուրս կը նետէր. գետինն այնքան ալ կարծր չէր, դիւրաւ կը փորուէր:

Քոթոթը ուրախ կը դառնար անոնց շուրջը և ուրախ կը հաշէր:

Փոսը բաւական խորունկցած էր. յանկարծ վէկ մը. քիչ մը այն կողմը երկրորդ մը, երրորդ մը:

Գուրգէնի ուրախութեանը չափ չկար. ուրեմն սուտ չէր, երաղ չէր:

— Վահագնին վէգերը, մայրիկ, Վահագնին վէգերը, հոս ինձի համար պահած է. ինքն ըստ: Քեզ պատմեցի, չէ:

— Այո՛, պատմեցիր երազդ:

— Երա՞զ... Ո՛չ, մայրիկ, երաղ չէ: Հապայս վէգերը. չէ որ ասոնք իրական են:

— Այո՛:

— Ուրե՞մն...

— Փորենք:

Ու տիկին Անուշ աւելի եռանդով սկսաւ փորել գետինը. աւելի լայնցնել տարածութիւնը. իրեն պէտք եղածէն աւելի:

«Աս վէգերը... կը մտմտար ան, — հին տուն է. չըլլայ թէ... աս վէգերը իբր նշան դրուած ըլլան. ո՞վ գիտէ»: Ու աւելի ուժով կը զարնէր բրիչը: Գուրգէն փոսին մէջ մտած՝ դուրս կը նետէր հողը:

Բրիչը քարի զարնուեցաւ: Աալ քար մըն էր: Զգիտես ինչո՞ւ տիկին Անուշին սիրաը սկսաւուժ եղ տրոփել. ձեռքերը դողալ սկսան:

— Ալ յոգնեցար, մայրիկ, կարծեմ այսքան տեղը կը բաւէ բանջարեղէններուն: Եթէ քիչ է, խորացնելու փոխարէն կրնանք քիչ մը լայնցնել:

Տիկին Անուշ չլսեց տղուն ըսածը. ան ուժով կը զարնէր սալ քարը շրջապատող հողերուն: Քարը տեղի տուաւ.. շարժեցաւ: Երկուքը միասին շրջեցին քարը. տակը փոս մը: Տիկին անուշ ձեռքերը մըտցուց փոսին մէջ ու դուրս քաշեց ծանր բան մը... Հին, սկսած կաւէ պտուկ մը, կափարիչը մոմով գոցուած: Բացին:

Ոսկի՛... Դեղին հին ոսկիներ...

Արել ոսկի սիւն մը ձգած էր ներս, ու վահագնը կեցած անոր մէջ՝ կը ժպտէր:

— Տեսա՞ք, տեսա՞ք:

Շնիկն ամէնէն շուտ իմացած էր գանձին տեղը, բայց լեզու չունէր որ հասկցնէր. ան հիմա ուրախ էր, երջանիկ:

Երջանիկ պիտի ըլլային ամէնքը. Գուրգէնը, մայրը, պառաւ մամիկը, ուրիշներ ալ, շատե՛ր...

— Ոսկեհո՛ւր, արևաշո՛ղ, վիշապաքա՛ղ Վահագնը. հայութագաւոր, հայու աստուած. ես հաւատացի քեզի. գիտէի, որ քու ձեռքդէ մեր բախտը, որքան շնորհակալ եմ քեզի:

Քեզի պէս քա՞ջ, քեզի պէս բարի պիտի ըլլամ. չարին վրիժառու, բարիին պաշտպան պիտի ըլլամ. քեզի պէս, քեզի պէս...

Այսպէս ըստ Գուրգէնը՝ ձեռքերը դէպի վահագնը երկարած։ Բայց վահագնը չկար, կային ոսկիները, որ կը շողային արևին տակ։ Իսկ ինքը արևէ սանդուխով ելած էր վեր, վեր, երկինք։ ու հեծած իր ոսկեղէն կառքը, բռնած հրեղէն ձիերու սանձը՝ կը սուրար հայոց երկինքին վրայ, նոր Գուրգէններու բախտ տանելու համար։



ՄԱՍԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ոմիսը երկու գիրք կը հրատարակուին՝ ամսոյ 15ին և 30ին։

«ՄԱՍԻՄՈՒ» ՄԱՍԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՆ ՄԻՒՆՉԵԻ ՀԻՄԱ

ԼՂՅՈ ՏԵՍԱԾ ԵՆ՝

- | | |
|--|-------------------------------|
| Թիւ 1) Հինգ պատմուածքներ՝ | Յ. Թումանեան եւ Ղ. Աղայեան |
| Թիւ 2) Սասունցի Դաւիթ՝ | Յ. Թումանեան |
| Թիւ 3) Մրջիւնները՝ | Խ. Գաբրիէլեան |
| Թիւ 4) Լուսերեսն ու Վարդերեսը
Սագարած Աղջիկը
Գերին եւ Արիւծը | Կրիմ Եղբայրներ
» » |
| Թիւ 5) Ուրախ Հնակարկատը
Ոսկիէ աղջիկը | Ա. Զիլինկարեան |
| Թիւ 6) Մօրը համար | Յ. Թումանեան |
| Թիւ 7) Իշու մը յիշատակարանը
Փոքրիկ լրտեսը | Գերմաներէնէ |
| Թիւ 8) Արեգնազան | Էտմ. Տ'Ամիչիս |
| Թիւ 9) Երեք պատմուածքներ | Կոմսուհի Սէկիւր |
| Թիւ 10) Մէկ օրուան թագաւոր | Էտմ. Տ'Ամիչիս |
| Թիւ 11) Երեք պատմուածքներ | Ղ. Աղայեան |
| Թիւ 12) Ինչո՞ւ համար է ծաղիկը եւ
Գերի արծիւը | Կրիմ Եղբայրներ
Ն. Սարգսեան |
| Թիւ 13) Տորք Անգեղ | Ղ. Աղայեան |
| Թիւ 14-15) Ռայէկէ Աղուէսը | Վիլհելմ Ֆրոնեման |
| Թիւ 16-17) Մած Դարադածը | Յ. Ճ. Սիրունի |
| Թիւ 18) Յէր Թօգիկի դպրոցը | Բագիկ |
| Թիւ 19) Առիւծի Կորիւնը եւ այլ
պատմուածքներ | Ղ. Աղայեան |
| Թիւ 20) Կաղանդ Պապան եւ այլ
պատմուածքներ | Ս. Տասնապետեան |
| Թիւ 21) Վահագնի Վէգերը | Էլլէն Բիւզանդ |

Մանուկներ եւ պատանիներ, կարդացէ՛ք «Մասիս»-ը լսէ՛ք
ձեր ընկերներուն որ առնեն եւ կարդան

«Ազգային գրադարան»



NL0224588

„ՄԱԼՈՒՄԱԿԻԱՆԻ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ

ԳՈՐԾՎԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա. ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՎԱԿԱԼՈՒԹԻՒՆԻՆ՝ «ՎԵՄ», 13 Rue des Pla-
tanes Plessis Robinson Seine, Paris

ԱՆՈՐ ԵՆԹԱԿԱԾՅ ԳՈՐԾՎԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ

- | | | |
|-----------------|----------------|-------------------------------------|
| 1) ԵԳԻՎՊԵԻԱ: | Պ. Թիրիքեան | Hirna |
| 2) ՊԱՂԵՍԻՆ: | » Վ. Կէտիկեան | Ierusalem, Haret el Nsare |
| 3) ԻՐԱՔ: | » Մ. Առաջյեան | Baghdad, South gate, Bataveen) 27/1 |
| 4) ԱԲՍԻԱՆ: | » Ա. Ցակորեան | P. O. Box 22 |
| 5) ԹԱԻՐԻՁ: | » Խ. Մելքոնեան | |
| 6) ՆՈՐ ԶՈՒՂԱԱ: | Թ. Թաղէսսեան | (Ecole Arménienne) |
| 7) ԹԷՀՐԱՆ: | » Ե. Իշխանեան | Red. „Alik“ |
| 8) ԴԱՄՈՍԿՈՍ: | » Ա. Պոյաճեան | B. P. 321 |
| 9) ԳԱՀԻՐԵ: | » Գ. Մխիթարեան | B. P. 868 |
| 10) ՀԱԼԵՊ: | » Յ. Կոնդահան | Hamam-el-Telle |
| 11) ՄԱՐՍԵԼ: | » Ն. Կազսսեան | Rue Nationale, No. 49 " |
| 12) ՓԱՐԻՁ: | » Վելիմ | |
| 13) ՊՈՒ. ԱՅՐԵԱ: | » ԱՐՄԵՆԻԱԱ: | Canning, 1087 |

Բ. ՄԱՍՆԱԿԻՈՐ ԳՈՐԾՎԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ

- | | | |
|--------------|-------------------|--------------------------|
| 1) ԱՕՖԻԱ: | Պ. Գ. Հալածեան | B. P. 444 |
| 2) ԱՌԻՍՃՈՒՔ: | Օհ. Զարմունի | Ecoles Armeniennes |
| 3) ՊՈՒՐԿԱՁ: | » Մ. Թովմասեան | Bul. Ferdinandova, No. 3 |
| 4) ՓԼՈՎՏԻՎ: | » Ակ. Կարսպալտեան | |

Գ. ՅՈՒՆԱՍՏԱՆ

- | | | |
|-------------|-----------|------------------|
| 1) ԱԹԵՆԻ: | Նոր Օր | 20 A. Rue Vouli |
| 2) ՍԵԼՈՆԻԿ: | » Հորիզոն | Rue Franguini, 2 |

Դ. ՀԻՖՈ. ԱՄԵՐԻԿԱ

- | | | |
|------------|------------|-------------------|
| 1) ՊՈՍՏԱՆ: | Հայու Էնիք | 13—15 Shawmut St. |
|------------|------------|-------------------|